

ծոծրակն իջեցուց, և կոկորդէն դուրս
հանեց, « Լ՛մօթ քու մօրդ և քու Ը՛ուն
տիր թագաւորիդ մօրը », կանչելով զայ-
րագին : Լ՛նդար և Շէյուպ աղէկ ջարդ
մը տուին այս հաւատարիմ գերեաց,
և սկսան ուղտերն իրենց առջևէն քշել
ու տանիլ դէպ ՚ի անապատը :

Սակայն Ը՛ունտիր թագաւորին որ-
դին՝ հոման կտրիճ պատերազմողը,
հովուաց աղաղակներէն իմանալով բա-
նին էութիւնը՝ հազար հեծեալ ժող-
վեց և Լ՛նդարայ ետևէն ինկաւ : Լ՛ն-
դար անոնց ձիերուն վազուածքին ձայնն
առնելով՝ դարձաւ կանկ առաւ, և
« գոռոզութեան ու հրաւեր տալու
ծիծաղով մը, կ'ըսէ քերթուածը, կը
սպասէր անոնց՝ ինչպէս որ ծարաւի եր-
կիրը կը սպասէ առաջին անձրևին », :

Լ՛նդար անանկ ահաւոր ձայն մը հա-
նեց, որ հեծեալները սարսափեցան և
ձիերը կեցան : « Լ՛նչ է աս, աղաղա-
կեց հոման զայրացմամբ իր ձիաւորնե-
րուն, ամօթ չէ որ խեղճ՝ ողորմելի սև
գերիէ մը դողաք », :

Լ՛րինուուշտ կռիւ մը սկսաւ այն ա-
տեն և ինչուան գիշերուան մութը տե-
ւեց : Լ՛նդար թէպէտ իր չորս կողմի
գետինը կը ծածկէր մարդկանց և ձիե-
րու դիակներով, բայց պատերազմիկ-
ներուն բազմութենէն յոգնած՝ թւերը
թուլցան : Լ՛պճէր ծռելով ծունկի վրայ
եկաւ ու սահեցուց տէրը իր վրայէն,
ետքը ոտքի վրայ ելաւ ու թշնամեաց
մէջէն կտրելով անցաւ փախաւ անա-
պատը և իր տէրը արեան մէջ թաւա-
լեալ թողուց :

Կը շարունակուի :

Մենանդրի կատակերգութեանց մնացորդները :
(Տես երես 284)

Լ՛րիցս թշուառ է այն աղքատն որ
կը կարգուի :

Կամաւորապէս վշտացընեն իր բա-
րեկամները՝ անիրաւութիւն մըն է :

Չհետևինք այն բանին, զոր նոյն
խիկ մենք կը պախարակենք :

Լ՛նիկայ որ ընդունած բարերարու
թիւնը չսիշեր, ապերախտ կը կոչուի :

Սարդ մը կրնայ ազատել զմարդ մը .
Պետութիւն մը կրնայ ազատել զՊե-
տութիւն մը :

Օգուշացիր միշտ չար մարդու հետ
ճամբայ ընելէն :

Խորշէ ամէն ամօթալի գործողու-
թենէ ու ամէն ամօթալի գիտութենէ :

Տրին երեսը գրելու է չար մարդ-
կանց երգմունքները :

Լ՛րդար հոգւոյ մը բերած պտուղ-
ները ոչ երբէք կ'աւրուին :

Լ՛ռաքինի մարդիկ ոչ երբէք զիրար
կ'ատեն :

Ըր և իցէ բանի ձեռք մի զարներ՝
առանց առաջուց վրան մտածելու :

Լ՛րդար կեանքի մը վերջը գեղեցիկ է :

Լ՛մէնքնիս կ'ուզենք հարուստ ըլլալ,
բայց ամէնքնիս չենք կրնար հարստնալ :

Ը և իցէ խորհուրդ չզօրեր լեզուի
անժուժկալութեան դէմ :

Կանոն մը ըրէ քեզի ծնողքդ ՚ի վեր
քան զամենայն պատուելու :

Կեանքդ գեղեցիկ կ'ըլլայ, թէ որ
կնիկ չունենաս :

Լ՛մէն բանէ աւելի ջանք ըրէ լեզուդ
միշտ սանձելու :

Եւամանակէն դուրս ծիծաղիլը շատ
անախորժ պակսութիւն մըն է :

Լ՛նխոհեմութիւնը մարդկանց զուտ
յանցանքն է : Դու քեզի կը վնասես .
ինչո՞ւ ուրեմն կ'ամբաստանես զԼ՛աղդը :

Կրակը կը փորձէ զոսկին, առիթը
կը փորձէ բարեկամին բարի կամքը :

Հազար անգամաւելի ընտրելի է մէկ
բան մը միայն աղէկ գիտնալը՝ քան թէ
շատ բան գէշ գիտնալը :

Դու խօսքերդ, ո՞ր իմ երիտասարդ
բարեկամն, ուղիղ ճամբու խօսքեր են,
բայց ընթացքդ բոլորովին ուրիշ ճամ-
բայ մը բռնած է :

Պատուէ ծնողքդ, և կրնաս ան ա-
տեն երջանկութեան յոյս ունենալ :

Լ՛ս աշխարհիս մէջ պէտք է երջա-
նիկ ու թշուառ մարդիկ գտնուին :

Լ՛եզուն շատ չարիքներու պատճառ
է :

Լ'աւանց Լ'ստուծոյ՝ ոչ որ երջանիկ է :
Ոչ որ ՚ի մարդկանէ կրնայ Լ'ստուծոյ
հարուածներէն փախչիլ :

Շատախօս բժիշկը՝ մէկ հիւանդու-
թիւն մ' ալ ինքն է :

Երթուծիւնը նաւահանգիստ մըն է
որ ամէն մահականացուաց առջև բաց է :

Ուէ որ քու անձիդ սաստիկ բարե-
կամ ես , մի միայն բարեկամ մըն ալ
չես ունենար :

Բունը ամէն թշուառութեանց դա-
դարումն է :

Վիտցիր որ խնամքը ամէն բանի կը
յաղթէ :

Հեշտութեան գերի մի ըլլար :

Լ'շխարհիս ամէն մեծութիւնները
իմաստնոց աչքին առջև ծաղրական իր
մըն են :

Ոչ երբէք սուտ խօսք մը երկար ժա-
մանակ ծածուկ կը մնայ :

Կը շարունակուի :

ՏՆՏԵՍԱԿԱՆՔ

ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Հատուածք և այլ և այլ ոտակի մատուցք կեն-
դանոց :

Սորն և չգտանք : — Սորթն ու ձրգ-
տանքներն այնպիսի գործուածներէ ձե-
ւացած են , որ երկար եփուելով ջրոյ
մէջ կրնան բոլորովին բնամածուած փո-
խուիլ . քանի որ այս փոխակերպու-
թիւնս առաջ գնացած չէ՝ այն գոր-
ծուածներն ուռելով և դիւրաւ բաժա-
նելի ըլլալով , մանաւանդ երբ մատաղ
կենդանեացմէ առաջ եկած ըլլան , կըր-
նան մարդկանց սննդեանն ալ մէջը մըտ-
նել : Հորթերուն գլխոյն ուտելի մասին
մեծագոյնն է մորթը . իսկ այն գլուխ-
ներն որ ուտելու չեն գործածուիր , կա-
շին ամբողջ կը հանեն մորթին հետ և
խաղախորդներուն կը ծախեն : Լ'նոնք

ալ յառաջ քան զխաղախելը՝ գլխոյն
մասը կը կտրեն և սոսինձ կամ բնամա-
ծուած շինողներուն կը ծախեն :

Հորթերուն կամ ոչխարներուն ո-
տուրները , բաց ՚ի ոսկրէն , գրեթէ բո-
լորովին մորթէ և ձգտանքներէ կազ-
մուած են . ասոնց մէկ մասը մարդկանց
սննդեանը կը ծառայեն , իսկ մնացածը
սոսինձ շինողներուն կը ծախեն : Լ'յս
տեսակ կենդանական գործուածները
մի միայն անմիջնորդական սկիզբ մը բո-
վանդակելով կրնան աւելի սննդարար
ըլլալ քան զբնամածուածը , որ իրենց
քայքայմունքէն առաջ կու գայ , բայց
սակայն մինն սննդարար յատկութեցն
հետ չբաղդատուիր : Ս' ասն զի միսը ,
ինչպէս յառաջագոյն տեսանք , շատ մը
անմիջնորդական սկիզբներ ունի գոր-
ծարանական և անգործարանական , նը-
ման այն սկզբանցն որ մեր գործուած-
ները կը կազմեն :

Կենդանեաց մորթն ու ձգտանքները ,
ինչպէս նաև Դերիս ըսուած ձկան լու-
ղական փամփշտին թաղանթը կրնան
գործածուիլ քիչ մասամբ սննդարար
հեղանիւթոց մէջ , որպէս զի պաղելով
դողող դառնան :

Լ'յս տեսակ տեսակ դողողները , ինչ-
պէս նաև բնամածուած աւոր լուծմունք-
ները , այս մասնաւոր հանգամանքս ու-
նին որ երբ սկսին խմորիլ՝ մէկէն կը
թթուին , որով վրանին բորբոս կը կա-
պեն և անառողջ կ'ընեն այն սննդարար
նիւթերն որոնց մէջ կը գտուին : Ս'եծ
զգուշութեան պէտք են չուտելու այն
մեղէն կամ ապխտեալ կերակուրները
որ թթուիլ սկսեր են և վրանին քիչ
կամ շատ բորբոս կապեր են :

Լ'նիւն : — Լ'յն կենդանեաց , որոնց
միսը կ'ուտուի , արիւնն ալ կրնայ սննդ-
դարար գոյացութեանց կարգն անցնիլ :
Շատ տեղ , Շ ուետի երկիրը , սպան-
դանոցի կենդանեաց արիւնը օգտակար
կերպով կը գործածեն մասնաւոր հաց
շաղուելով : Հաճախ կը գործածուի
հաւեղինաց արիւնն ալ կերակրոյ մէջ ,
ինչպէս նաև նապաստակի ու խոզի ա-
րիւնը , որ ուրիշ կենդանեաց արիւնէն